

բառն մէն մի վճիռ է, եւ որոնք միասին վիենայի ամբողջ վանքը կ'արժեն» կ'ըսէ Տէմիրճիպաշեան։ Սրապիոն Հէքիմեան մը՝ հաւասար սիրելի ինը մուսաներու միանդամայն, որուն առջեւ ընութիւնը գաղտնիք չունի; Հիսարեան մը՝ որ իր քննութեան մէջ «խորն, աւելի խորն» երթալու, Յակոր Ոսկան՝ պատրաստուած միտք, ծանօթ երոպական աշխարհի եւ գրականութեանց, ինքն ալ ինչպէս նախորդը, եթէ գրադատէին՝ կատարեալ գըրադատումներ պիտի արտադրէին։ Մկըրտիչ Աճէմեան, Գրիգոր Զիլինկիրեան եւն. դեռ ուրիշներ, բոլորն ալ իր ժամանակակիցները, կիսովին նուիրուած ամէնքն ալ գրականութեան, յաճախ լաւագոյն ուժերնին վերապահելով կեանքի պայքարին, ընտանեկան հողերուն։

Եղիայի այդ «Ժողովրդական Փորձը» որ նախարան էր միայն կամ աւելի ուղիղ Նախարանին առաջին մասը, ցնցեց պոլսահայ գրադատները, իր վրայ հրաւիրեց բուրին ուշադրութիւնը, կ. իւթիւնեանն անդամ զարձաւ աւելի մօտիկ հանդէպ այդ արտառոց տաղանդին, որ թօթափելով իր վրայ պարտադրուած լեզուական նորադանդութեան դայթակղութիւնը, սկսաւ պատկանելի դարձնել մտքին կորով։ Մասին կը յայտարարէր այնուհետեւ որ հրատարակուած գործերէն օրինակ մը թերթին եւ օրինակ մ'ալ Մասիս-ի դրախոս «Գրասէր Ատոմին» դրկուէր։ Սա արդարացուց յոյսերը կ. իւթիւնեանին արդէն 1880-էն սկսեալ՝ ստանալով իր ոչինչ գրավարձը շատ դժուարաւ եւ ստէպ երկար սպասումներով խմբադրատան մէջ։ այդ թուականին կապուած է նաեւ աշխատակցութեամբ «Թէքիմանը էֆքեար»ին, որուն իսմբադակեալով աւելի աղնուօրէն կը պարտէ կամ իրեն սպասէի մինչեւ իրիուն, եւ երեկոյեան ձեռնուայն կը վերադառնայի ուորէն հետիւ անձրեւին եւ ապա ձիւնին տակ։ Գիշերն հետիւ անձրեւին եւ ապա ձիւնին տակ։ Գիշերն արտասումներով եւ արիւն թքնելով յօդուած կը զըրէի Մասիս-ի եւ Թէքիմանի համար յայսպէս իր դռները ու Եղիա կը գաղրէր իր

յեղաշրջական դադարիաները ամփոփելու աշխատիլ տառապաղին ճիպերով առանձին գրքոյիներու մէջ, որոնցմէ են բացի յիշատաներէն կրթական խնդրոյն վրայ քուղք առ Պատրիարքին Հայոց Ներսէս Վարժապետեան (1880), Շրջագայութիւն մը իմ քաղիս մէջ (1880), Հատընտիր ընթացուածք (1880)։

Զերազի կողքին մղած իր լեզուապայքարը, աղդային թէրթէրէն իր արտաքսումը, եւ Մասիս» ու «Թէքիմանը էֆքեար»ի մէջ իր դտած ընդունելութենէն վերջ կատարած տենդաղին աշխատանքները՝ հողալու իր ողորմելի օրապահիկը, խախտած էին իր արդէն տկարակաղմ առողջութիւնը։ 1880-ին սկսած էր արիւն թքնել ու թքախտաւորի նշաններ ցոյց տալ<sup>(1)</sup>։ Հակառակ բժիշկներու յանձնարարութեան՝ ան կը շարունակէր աշխատի՝ վասնղի ստիպուած էր աշխատի, իր ուսերուն վրայ ծանրացած ըլլալով թքշուառ մօր կեանքը՝ յետ իր հօրը եւ յետոյ նաեւ կրտսեր եղբօր Պօղոսի մահուածուածն։ Այդ պայմաններու տակ բնականաբար իր մտային առողջութիւնն ալ շատ պիտի կրէր։ Արդէն առ Ներսէս Պատրիարքն ուղղած նամակը կրթական հարցին համար՝ արտառոցութեան յատնի նշաններ կը պարունակէր։ տեսակ մը արտակեղունութեան նշաններ՝ որով ծիծաղելի եւս կը դասիար հասարակութեան աչքին։ Նոյն տարւոյն թօպերթ Գօլէճի ամավերջի հանդէսին մէջ իր անհրատէր կատարած ճառախոսութիւնը կու դար վերստին վաստելու մտային անսուլոր չեղումը։

(1) «Թէքիմանը հետի կ'երթայի Պալս», ուր շատ անդամ Մասիս-ի Տնօրէնին ետեւէն կը պարտէ կամ իրեն կը սպասէի մինչեւ իրիուն, եւ երեկոյեան ձեռնուայն կը վերադառնայի ուորէն հետիւ անձրեւին եւ ապա ձիւնին տակ։ Գիշերն արտասումներով եւ արիւն թքնելով յօդուած կը զըրէի Մասիս-ի եւ Թէքիմանի համար յայսպէս իր դռները ու Եղիա կը գաղրէր իր

Աղքատիկ ու հիւանդ կեանքի այս քաշ-կըստումը ատեն մը կը բարւոքի կարծէս երբ 1882-ին մէկ քանի դասեր կը սկսի աւանդել աղդային դպրոցներու մէջ, երբ մանաւանդ կը նշանակուի անօրէն Բերայի վարժարաններուն, եւ Օրթազիւղի Հայկական Կրթարանին մէջ՝ փիլիսոփայութեան ուսուցիչ։ Եղիա իր բոլոր արտառութեամբ հանդերձ գրականութեան մէջ կը աշխատավարէի արտադրէին։ Մէջ կը աշխատավարէ արտադրէի արտառութեամբ հանդերձ գրականութեան մէջ կը աշխատավարէ արտադրէի արտադրէ ունէր, կը փնտուուէր հայկական ըրջանակներու մէջ եւ ստէպ կը հրաւիրուէր բանախուելու եւ բեմախուելու այլեւայլ առիթներուն, զիսաւորապէս դպրոցական հանդէսներուն։ Պէտքիթացիքիք<sup>(2)</sup> թաղական գէնէնքին կը արդէր 1880-ին կ'ընտրուէր արդէն երեսփոխան Սթենիս-Ենիկիչօյի թաղային միութիւններէն։ բայց կը հրաժարի փութով։ նախ՝ որ բերում չէր զգար քաղաքան վրան գործութեան մէջ ի նպաստ Վարժապետական արտարիարքին (Մասիս, 1882 Հոկտ. 1-13)։

Եղիա կը սիրէր աղմուկէ աւելի աշխատամ դարձաւ աւելի մօտիկ հանդէպ այսպահանապէս սեփական թէրթի մը եւ կապել ինքնինքը հրաժարական գործութեան մէջ ի նպաստ Վարժապետին (Մասիս, 1882 Հոկտ. 5-13)։

Հ. ՄԵՍԻՐՈՊ ՃԱՆԱԾԵԱՆ

(Շարունակելի)

(2) Տէքիմանը հանդ մնայուն բնակավայրն եւ զէտիթաց, ուր նախ անցուցած է իր մանկան կութիւնը քահանայ մէծ հօր Տէքիմաննէսի տան մէջ, եւ ատեն մ'ալ Ենիկ-Գրիւշ՝ միւս մէծ հօր Գալուստ Աղայի եւ Ենոպէ հօրեղուորը տունենար մէջ։ Դպրոցական աշակերտի հասակն առունելուն մօրը ստիպումն վրայ կը փոխազրուին հասպիդ, ուր կը յաճախէ Ներսէսեան վարժապետի, Յանձնական գաղաքական աշխատավարչի համար, Ներաշխարհի արտառութեամբ արտական վարչութեան առունելու մէջ։ 1885 թուականը։

Ա Ա Ֆ Ա Պ Ե Տ Ա Ս Ի Ս Ի Ս

Կոյս մշտական էր ան ժըրածան, Եւ սըրակեռուն մէր գարբէն։ Բերերուն մէջ աշխարհ՝ մ'ուներ մոգական, Խանդերուն ծով մէկ հոգին։

Ասպէր ջահէց երկնքիս մէջ պարմանի, Ըրաւ սէրն աշ արշալոյս, Եւ հըրաշող սէրմէր ցանեց ճամանչէի, Ակօներուն մէջ հոգւոյս։

Հոն խայտալով իր շունչին առկ կենարար, Ըըլան վարդերը սիրոյս, Լուսացնցուզ իր մասներու քնարահար, Քակեց ծրարը խոկերուս։

Ան հուցուց երակներուն մէջ աըխեղծ, Ամպուսներու աւելնէն, Ու մատառումն վէհերուն մէջ ջըրվէժէց, Արշալոյսի արիւնէն։

Խիզախուրէն մըխեց մասն իր լուսացայտ, Ապագայսին մէջ մըթին, Ու ցայ արժուած ուղիներու արփախայտ, Ակը լոյսին, բերկանկին։

Եւ շիթ առ շիթ երակին մէջ գրչիս նուրբը,

Լցուց շողի արցունք վառ,

Ու երբ շարժեմ ևս զայն սըրտով աւեծուփ,

Ցորդին բառեր հըրատառ։

Ուրախուս անթել քնարին վըրայ, գեղաշար

Լարեր կապեց տըրմասոյզ,

Ու երբ զարնեմ զայն մասներու գալկահար,

Փըրփին երգեր մըլլըկայցոյզ։

Եւ քանդակեց ճակատա վըրայ անալի,

Վըշտին գաղանիքը անափ.

Լուսափետուր թեւեր տըւաւ կարօտի,

Հայրենիքիս սիրատարփ։

Ո՛չ, ան քամեց, քամեց սիրոն իր բոցավառ,

Հոգւոյս ճարպին մէջ անձկաւ,

Եւ յամրօրէն ցայդերու պէս անբարբառ,

Ներաշխարհը արթընցաւ։

Որնեալ ըլլայ վէհ մըշակին այս հանճարի,

Յաւերժաշող փառքերու,

Եւ երբ ըլքանալ իր վերջալոյուր հասնի,

Թալուուի լոյսի պատանքով։

Հ. ԵՓՐԵՄ Տէքիմանը